

9674

Bandt Upska.

Abzuepfung
Kesseltent

281.69

0-904

ԵՆՈՎՔ ԱՐՄԷՆ

ՎԵՂԱՐԱԿՈՒ ՍԱՏՈՒՆ

281.64.
0-904

1908

04 NOV 2009

Ձեռագրեր
-904

ԵՆՈՎՔ ԱՐՄԷՆ

ՎԵՂԱՐԱԻՐ ՍԱՏԱՆԱՆ



11 FEB 2014

9674

ՄԱՂԱՔԻԱ ՕՐՄԱՆԵԱՆ-ԻՆ

Գրաներնիդ տապալեցա՛ւ, ու հիմա գեանաթաւալ
ամբած՝ անոր պատուանդանին տակ՝ շուարուն կը հեծէք,
կողէն վերաւոր վազրի մը պէս:

Անցեալի ամհնազօր փառքերնիդ խորտակուեցա՛ւ,
լաջնատաւառ թռիչքնիդ թեւտուեցաւ, հսկայ այն ճախ-
րանքը՝ որով կը տիրապետէիք ու կ'իշխէիք ամհնաբէք՝
կասեցա՛ւ, ջլատուած, ուժաբեկ ու դաշունահար:

Է՛հ, խրախտ, երկնաթռիչ, հզօր արծիւն ալ, որ երկ-
նաբերձ իր թռիչքներուն մէջ, կ'արհամարհէ երկրային
ուժի ամէն վտանգ, չունի՞ իր անկումը, դիտապաստ,
թշուառ ու եղկելի իր տապալումը՝ երբ ուժգին փոթորիկը
կը զգեստնէ զինքը, բնութեան օրէնքներու և տարեքրքնե-
րու բիրտ ուժի հարուածին տակ:

Ահա կը թալթալի՛ք ու կը թեւահարէք ճգնաժամային
տաղհնապի անձկութիւնով, բարոյական մահացումի մը հո-
գեւարքին մէջ, և մէ՛կը չխղճար ձեր գթաշարժ անկումին,
մէ՛կը չողորմիր, մէ՛կը չկարէկցիր, ա՛հ, ս՛չ մէկը, ամ-
բա՛զջ Հասարակութենէն՝ որուն Պատրիարքն էիք:

Ամէն սիրտեր միացած՝ միահամուռ սգօրումով, կից
մը աւելի՛ կու տան որ խորատուզութիւնք անկումի վի՛րը, դա-
հալիժի՛ք, թաղութի՛ք հոն, ա՛լ անշարժանալու, չկրնալ
գլուխ ցցելու համար:

Երեսէ ինկած, ամբողջ Ազգէն ուրացուած, Հանրա-
յին Խիզճի Ատեանին մէջ նդովուած, անպաշտօն կերպով
բանազրուած՝ Եկեղեցիէն, դո՛ւք՝ որ indexով բանադրուած

334
39

կարգադուրի՝ բանադրութեան իրաւունքին մականը կը ճօճէիք գլուխներու վերեւ, — գահընկէջ կեղծ կուռքի թաւալդուր ջախջախումին, տապալումին, խորտակումին ջարդ ու փշուր աւերակն էք դարձած, թշուառակամօրէն զգեստնուած Սրբարութեան անողոք բազուկէն, որուն ամենագոր կարողութիւնը և անագորոյն սաստը կ'ուրանաւ յիք, կը նեղնէիք, արձամարնելով անոր յեղադէպ ներկայութիւնը, ապատանած ինքնահաճ բռնակալութեան ձեր կարծեցեալ աննուած, անխորտակելի պարխագներով բերդաքաղաքին ուժերուն: Ի՞նչ անցաւ դարձաւ որ, այդ անատիկ բռնակալութեան գահը՝ որուն վրայէն կ'իշխէիք անասան տիրապետութեան մը անայլայլ ամբարտաւանութիւնով՝ տապալեցա՛ւ, դաճալիժելով ձեզ այն պատուանդանէն վար, որուն անարժան դարձուցած էիք ձեր ոտքերը և ուր բարձրացած էիք խաբէպատիր, շահադէտ ու նենգամիտ խոտտումներով:

Չեզ հոն ելլել յաջողցնող Փաշան, իր հողեւարքի վայրկեաններուն զղջացեր, («մազայ»)ի էր եկեր, անդիտակցարար գործած իր այն չարիքին, Ազգին ժառանգած այն պատուհասին համար, զոր ձեր՝ Հայերու Պատրիարքութեան Աթոռը ելլելը կազմեր էր: Եւ Փաշան, մահամբձի իր ճգնաժամային նոպաներուն մէջ, դառնապէս լացեր էր, ահամայ զործած անքաւելի մեղքին համար: Գէթ այս պատմութիւնը ձեր ահանջին չէ՞ր հասած՝ որ դոնէ ատկէ՛ խղճահարէիք, դարձ մը ընելու համար կրօնական պետի այն անշորհքութիւններէն, որոնցմո՛վ միայն ուղեցիք փետրազարդուիլ մինչեւ ետքը, ամէն փառք փնտելով Եսի ու կամահաճ կիրքի լրբեմի յազուրդին մէջ: Չէ՛, չէի՛ք կրնար փորձել այդ դարձը, որովհետեւ առջի՛ օրէն հաստատուած էր թէ՛ թիգճը ձեր քով ամայութեան քառս մըն էր, ուր չի կա՛ր ո՛չ դատաստան, ո՛չ դատաւոր, ո՛չ ատեան, և Սիրաը՝ կուսիթ տպաւած մը, որ չէր թրթուար

ո՛չ մէկ յուզումով, որ չէր բարախեր ո՛չ մէկ զգայութիւնով, ո՛չ մէկ աննշանքով:

Ու Անդգայութեան, Անտարբերութեան հեթանոս մեհեան մը ըրիք ձեր հողին, ուր խնկարկուած կուռքը ձեր դատան Անձն էր, ձեր բիրտ կամքին աւետարանն էր հոն քարոզուածը, դո՛ւք էիք անոր պատգամախօսը, դո՛ւք քրմապետ, դո՛ւք քահանայ, դո՛ւք աստուած: Եւ, ա՛ն, կամապաշտ երկրպագութեան նուիրուած այդ պիղծ մեհեանին օթեւանը, բարբարոս աղանդի մը սրբագործութիւնովը պղծուած այդ զաղիր բազինը կը կոչուէր. — Պատրիարքարան: Բոյոր անաւոր պղծութիւնները, բոյո՛ր գարշ դոճաբերութիւնները, բոյո՛ր չարաշուք նահատակութիւնները, բոյո՛ր խուժուժ ժարախրոսութիւնները կը կատարուէին այդ սոսկատեսիլ սպանդանոցին մէջ, որուն տիր՝ դաճիճ՝ դո՛ւք՝ չէիք այլայլեր աւաքէն տաքերնուզ տակ հասող այն արիւնին, որ ամբողջ հօտի մը յօշոտումէն, գլխատումէն կը ժայթքէր: Կը բաւէր որ ազգուրայ զբօշակիրներու երկրպագութեան պիղծ խոնկը ծխուէր գարշահոտ մեհեանին քրմապետին և անոր կամքը, ա՛ն, Օրմանեանին կամքը տեղը երթար, ամէն բան կը լինար: Թո՛ղ սիրտերու մէջ արի՛ւն հասէր, տուաներ կործանէին, օճախներ քանդուէին, իր փո՛թն էր:

Անդգած, անխոյթ, անայլայլ, անսիրտ կուռքի այդ զիրքին մէջ, տասերկու տարի Ազգը լացուցիք ասանկ, կը լսէ՞ք, քարէ՛ արձան Օրմանեանը, որ էք:

Կունակնիդ տուած բռնակալ կառավարութեան մը՝ որ ամէն տպալումութիւն կը ներշնչէր իր գործիքը գահի վրայ պահելու մշտնջենապէս, ա՛ն սրեկելով ամէն անոնք՝ որոնք այդ մտածումին դէմ ելլելու խլրտում մը պիտի ունենային, և բռնակալ այդ կառավարութեան մէջ ձեր անձով ու արբանակներով մանրանկար բռնակալութիւն մը դարձած, ինչպէ՞ս չխղճահարեցաք տարիներով կեղեքելու Ազգ մը, զոր հովուուելու միայն կոչուած էիք:

Օ՛ր մը, վայրկեան մը չլեցա՛ւ ձեր աչքը Ազգին ցաւերէն կազմուած այն արցունքով, որ վրդովէր ձեր հոգին, յուզէր ձեր սիրտը, խղճալու, կարեկցելու համար այն մեծ Հիւանդին վրայ, որ իր մահամերձի հնչուեցնելուն, սուայտանքներուն, չարչարանքներուն, դալարումներուն մէջ՝ հիմնական քայքայումին կը դիմէր:

Ո՛չ, կո՛յր ձեւայաք դուք այն աճեղ լուծին՝ որուն ճնշումին տակ ժողովուրդին հոգին կը հեծէր: Եւ հեզնեցի՛ք ապրելու իր ոգորումները: Իր ազգազակները, իր մահամերձի հեշտունները, իր տառապանքին ձայները խուզականջներու բաղխեցան: Եւ ամէն անոնք՝ որոնք իբր վերջին աղատարար դատիին՝ դուխնին զարկին ու ապաւինեցան Պատրիարքարանի դուռներուն՝ քարացած ամայութեան մը, ամալի աւերակի մը, գեհնային խաւարով պատուած դաժան որջի մը դէմը գտան ինքզինքնին, որ չէր արձագանգեր իրենց ձայները, չէր լսեր իրենց կոչերը, և սառնային անտարբերութիւն մը կը պահէր, աղաչանքի, լացի, հծծիւնի ո՛չ մէկ խաղէ յուզուելով: Ամբողջ տարիներ, այդ քարացած զգացումով դուռներուն ձայնները որչա՛փ հինցուցին որդեկորոյս հայրեր ու մայրեր, ծնողքնին ջարդուած, տարագրուած, արքայուած զաւակներ, արեւնին պանդխտած հարսեր, հայրենիք դարձի զաւակնուն կարօտովը մրկող սղամարդեր և անդարման, վնասուած, գլխիկոր դարձան, շատ անգամ դիմումներուն վրայ զղջացած, այն անսիրտ արձամարտանքներուն, անկարեկից սաստերուն, անողոք երեսդարձութիւններուն համար, որոնց կ'ենթարկուէին իրենց Պատրիարքին և իր պաշտօնեաններուն կողմէ: Եւ ի՛նչ պարկեշտ կիներ, Օրմանեանի Պատրիարքարան կոչուած որջին նրբանցքներուն մէջ, իրենց ամօթխածութեան վերադարձը լայնին, պատիւներուն սպասուած ըլլալով կարգ մը բարագանի անուետի հայտնաներու կողմէ, որոնք ա՛յնչափ գէշ կը նայէին քիչ մը դե-

զանի կիներուն աչքին: Լացի մը սիրտանք դանկու կու գային անոնք, և նոր լաց մը կը ստեղծուէր իրենց:

Երթեւեկութեան համար ձայնները սաստկապէս արգելախախտուած էին: Ժողովուրդը, Ազգը կը փճանար այդ կաշկանդումին երեսէն: Օրմանեան Պատրիարքը դոնտ իրաւունքի այդ բանաբարութիւնը չէր կրնար վերցնել, և տակաւին կը յամառէր ամօթին դամուած մնալ, չզխուցուիլ ալ ի՛նչ ընելու համար:

Հիմա ալ կը ծիծաղի՞ք նորէն մօրուքի տակէ՛ ձեր ջնական անզգածութեամբ քրքիջով, Օրմանեան ըլլալիք:

Եւ թուե՛մ դեռ շարքը ձեր ազգակործան դաւաճանութիւններուն, որոնց պատմականօրէն անօրինակ հերոսը հանդիսացաք՝ ամենալաւնոց անպատկառութիւնով: Թուե՛մ, որպէս զի աշխարհք լսէ ողբերգական այն սեւ էջը Հայ պատրիարքութեան պատմութեան, որով մրտաուած է ձաւկառը Օրմանեան ազգադաւ Պատրիարքին:

Եկէ՛ք, պատուեցէ՛ք ալ խիզճերնիդ կալանաւորող թունաւոր շղթան, և հաշիւի՛ նստինք: Բսէ՛ք, կը տանջուի՞ք հիմա, յիշելով անցեալը: Կը վրդովի՞ք, կը սուկա՞ք, կը դողա՞ք, միտք բերելով սեւ վարագոյրը այդ անցեալի դերակատարութեան: Քարսի՛րա մարդ էք դուք, չէք խուփուիլ, ձեզի բան չը՛լար, ամէնէն քստմնեցուցիչ եղբերգութիւններն ալ լսելով: Մտի՛կ ըրէք ուրեմն:

Ա՛հ, ի՛նչ, կ'ուբանա՞ք, դուք չէի՞ք որ, այն պահուն երբ դաւառը արիւն կու լար, երբ կոտորածը և ջարդը Հայութիւնը կ'անձիտէր և սովանար ու անաքանդ բնակչութիւններ անօթի կը ըլլուէին, քաղաքէ-քաղաք փախչելով, դո՛ւք, ասդին, կը խտրէիք որբերու, անօթիներու, սովեալներու համար հաւաքուած դրամները, գիշեր-ցօյեկ սեղաններու շուրջը արդէն պարարտ փորեքնիդ պարարտացնելով, անվրդով խրախճանութիւններու մէջ, ուր կ'ոջ տեսնէք ալ իր սեղը ունէր առաւելապէս:

Երբ բանտերը Հայ դռներով կը լեցուէին և կը յորդէին, և փրկութեան կոչեր, աղաղակներ կը բարձրանային, կապարեալ անդգամութիւնով խուլ կը դառնայիք, վռնտելով այն մայրերը, ծնողքները, գաւախները, կիները, որ բեւայրիները, որոնք լալագին Պատրիարքարանի գուռները ափ կ'առնէին, կամ աղերսարիւ նամակներով իրենց թախանձանքը կը գուռային գաւառներէն: «Վարը Աստուածամար կայ, անո՛ր դպցէք» կը յանկերդէիք ամէնուն, երես դարձնելով ու վռնտելով կեղեքուած գաւախները Հայրութեան: Ո՛րք մարդը չէր զթար, արձանային մեռելը ինչպէս պիտի յետ անոնց ձայնը:

Երբ կաշառակեր, զեղծանող, վատագի պաշտօնեաներու և ձեղի գործիք դարձած արքանեակներու դէմ բողոքներ կը բարձրանային, լուռ կը մնայիք ու կը ծածկէիք զեղծումները, աւելի՛ քաջալերելով անոնց շահատակութիւնները, մինչև անտէր, խեղճ, տկար կիներու պատիւին հետ խաղալու ստորձան առաջացած:

Երբ բժշտոտ ու ճշմարտասէր պաշտօնեաներ, չհանդուրժելով աչքերնուն դէմ խաղայութեան չարագանութիւններուն, կը համարձակէին գլուխ վերցնել, Ռոտիլանտութեան պատուհատով կը սրբանայիք և զինաթափ կ'ընէիք մարդոց ամէնէն անվեհերները անգամ, որոնք եթէ ոչ ուրիշ բանէ, գէթ զլուխնին այրելու վախէն դատայիք կ'ըլլային:

Երբ յեղափոխական ա՛յնչափ կարևոր գործիչներ կը ձերբակալուէին, վտանգելով ամենակարևոր, վճռական ու փրկարար ծրարիւրներ, և գեապանական միջամտութիւններով ազատում կ'աղերսէին, ո՛չ այնչափ իրենց անձին համար, որչափ այն Դատին, որուն նուիրուած էին, դո՛ւք, փոխանակ Հայ պատրիարքի մը սիրտը զգայնելու պարագային փոփոխութեանը առջև, կը թողէիք որ փոտին անոնք զնդաններու մէջ, արքորութիւն, իրենց հետ վառելով նաև ուրիշ ընկերներ: Ու փոխանակ զանոնք երաշ-

խաւորութիւնով առնել ջանալու՝ գազանային խուժուժութիւններով գինուած Ռոտիլանտութեան մը ճիրաններէն, աւելի՛ ուշադրութիւն կը հրաւիրէիք անոնց վրայ, փափաք յայտնելով որ՝ «յանցաւորները պատժուին»: Յանցաւորներ էին անոնք: Անոնց թախած արիւնտը չէ՞ որ հպարտ է այսօր Հայրենիքը և անոնց ստեղծած Ազատագրութեան ուժովը չէ՞ որ այսօր տապալեցաւ ձեր դահը:

Երբ Լահէի Դեապանախորհուրդին մէջ «Հայկական Դատ»ը լուրջ նկատառութեան ենթարկելու աղաղակի միջոցներ կ'ըլլային, դո՛ւք, անորէն հուզի, մէկ հարուածով կը կործանէիք յաջողութեան եղանակն պատճառութիւն մը, բողոք գրելով թէ՛ «Հայերու գործին և՛ ս միայն կը խառնուիք ու և՛ ս միայն պատասխանատու եմ»: Ուրիկ՞ այդչափ աժան գնած էիք այդ իրաւունքը:

Երբ լրտեսական նենգաւոր կազմակերպութիւն մը, ամբաստանուած ապօրէն կառավարութեան մը մեղսակից քաջալերութիւնովը, ահ ու սարսափ կը սիրէր ամբողջ Հայրութեան վրայ և կը ջլատէր Վարչական Մարմիններու գործունէութիւնը, մինչև ժողովներու սրահներուն մէջ մուտք ստեղծելով լրտեսական սողոսղումներու, դո՛ւք, լայնայիր կը յորանջէիք կուշափոր գինարփուքներով կնքուած սեղաններու շուրջը, անհանգիստ ստամոքսով քունի կարօտ երանքներու մէջ:

Երբ փեսանին կորսնցուցած նոր-հարսեր, եղբայրնին արքորուած մանկամարդ աղջիկներ ու տուններնուն պետք բանտերու մէջ կորսնցուցած անդոր կիներ լիբը ստիլաններու վառչոտ սրիկայութիւններուն գործիք կը դառնային, ամէն ժամ պատիւի աղարտումի վտանգին տակ, դո՛ւք, զանոնք աւելի վարկեա գազաններու ճիրաններուն կը յանձնէիք, քաջալերելով որ յայրատ սրիլաներ աւելի՛ ստատկայնեն իրենց շահատակութիւնները, Ռոտիլանտունի նրբանցքներուն մէջ:

Երբ Ազգը անտեսապէս կը քայքայուէր առևտրական ամէն ձեռնարկէ արդիւրւած և ամէն գործունէութեան մէջ շլատուած՝ իր տառապագին ու վայրագ հաշկանդումներով, դժուար, տօն կը ստեղծէիք պատարագ ընկու և ժամուցներով դրամ դիզելու համար :

Երբ վարժարանները ողբալի անկումի մը դուռը հասած, լուսնայն ժամալի ճառութիւններով՝ համնող սերունդին կեանքը կը սպաննէին, լողալով նեպոտական դրութիւններու և շահադիտական մաքիավէլութիւններու ստեղծած մահացու ճախճախտութիւն մէջ, դժուար, հեշտաւէտ մրափով կը քնանայիք, առանց խորհիլ ուղելու թէ՛ ի՞նչ խեղճուկ, ամբած, թոյլ, անջիլ ու կեանքի պայքարին մէջ մարտնչելու անզօր սերունդ մըն էր որ կը պատրաստուէր վազուան համար : Ու հակադարձօրէն, զէպի գեղեցիկը խլրտում մը փորձողին արդելիչ թաթ մը կ'երկարէիք, սաստիկով թէ՛ ամէն բան ձեր դիքտապոլիտիկան կամքին համեմատ կ'ուզէք որ ըլլայ : Եւ ի՞նչ զարմացուցիչ յաջողութիւնով կազմակերպած էիք ամէն անկիւն այդ տեսակ վարչութիւն մը, շողքորթ, պնակալէզ, կեղծաւորող ու աննկարագիր վարժապետներու վոհմակով մը լեցնելով Հայ կրթարանները, կեդրոնականէն մինչև խոսքմ-Փաշա, Պէրպէրեանէն մինչև ո՛ւր որ կ'ուզէք :

Երբ ազգային գործերը կազ կրիայի մը գնացքով աւելի ե՛տ կ'երթային՝ քան առաջ, ձեր կամքին գերեվարուած և սարկայած մարմիններու ձեռքին մէջ, — որոնք վատութիւնը կ'ունենային սարսափելու ձեր դաւալիք սպաննալիքներէն, — դժուար, սաղաթեղական հաճաքով կը հրճուէիք անյափ վարպետօրէն յաջողցուած գերակատարութեան վրայ :

Երբ կտակներ կը խորէիք, պատրիարքարանական գործեր յաջողցնելու համար կաշառքներ կ'առնէիք, ու զածնիդ լեցուն թոշակներով պաշտօնի կը կոչէիք և չու-

զածնիդ ազգային գործերէ կը վտարէիք, պարտաբայծներով, քծնողներով, պնակալէզներով, զեղծանողներով լեցնելով ազգային յարկերը, — ամէնքն ալ չլու հաւատարիմ գործիքներ ձեր գերագոյն կամքին, — և ձեր երեսին կը արուէին ասոնք, դժուար, անպատկառօրէն կը ծիծաղէիք, լրբնի անտարբերութեան մը մէջ սոնքալով :

Երբ լրագրութեան անաչառ բեմէ մը՝ զեղծում մը մասնանիչող, ապօրինութիւն մը ձողկող, կամ կոչումի գիտակցութեան հրաւիրող զգաստութեան սաստ մը կը շառաչէր, դժուար, փոխանակ ուղղութեան գալու, գլուխ ծռելու, ճշմարտութեան կոչին անսալու, կ'ընդգէլէիք, կ'ըմբոստանայիք, և Գրաքննութեան պատուհասումովը կը սպառնայիք, թերթ խափանելու զեղծ ու ապօրին միջոցներու բիրտ ուժին կը դիմէիք, արդէ՛ն այնչափ կալանաւորուած մամուլին գլխուն նոր կաշկանդում մը ստեղծելով, անոր ձայնը լռեցնելու համար :

Երբ դաւաճներու ամէն կողմը Հայ հարստահարուած կիներ ու աղջիկներ՝ լեռներուն գլուխը փակցուելով կ'անպատուըռէին, կը լկուէին, կը պղծուէին վայրագ Գիւրտերու կողմէ, դժուար, աչքերնիդ անպատկառօրէն անգին դարձուցած այս քսաննիլ տեսարաններէն, տուններու մեզապարտ պատերուն մէջ՝ դէմերնիդ դայլայլող հոյակապ պորտերու թրթուումովը կը դուարձացնէիք վաւաչոտ, կնամող քիմքերնիդ :

Եւ, մէ՛կ բառով, երբ Հայութիւնը շղթաներու տակ կը հեծէր, երբ աղետալի ու կործանարար ոգեւարի մը մէջ կը տաղնապէր, երբ Մահուան, Զբացումի ճգնաժամներով կը հռնդար, դժուար, պարբար սեղաններու նախագահելու կը վազէիք, դ պրոցական հանդէսներու մէջ փառաւորուելու կը փոթույիք. — վայ ձկան շողքորթութիւններու սպասելով հոն, — թաղէ-Սաղ, եկեղեցիէ-եկեղեցի պատարագ ընկէ գլուխ չէիք առնէր, զիջանելով մինչև անգամ հիւ-

ընկալուիլ բանկալապետի մը տունը. պատրիարքութիւնը պատուանչանի գործակալութեան մը կը վերածէիք՝ կաշաւելու համար վտանգ սպառնացող ըմտստնիրը. Ազգային Հիւանդանոցը ստիկանական հիւանդանոց մը կը դարձնէիք. Արմաշի Դպրեվանքը՝ միակ թրքահայ կրօնական Լոյսի վառարանը՝ Բարգէնով կը պղծէիք. դարաւորապէս անձեռնմխելի մնացած Ազգին Պատրիարքարանը խուզարկութեան կը յանձնէիք՝ յանախիբ իմքապետութիւնովը անանտանելի զիջողութիւններով առաջած ո՞ր և է ոչնչափառ և նսեմաշուք Ռօպէտի մը. Նրուսողէմը՝ իր վանքովը՝ գայթակղութիւններու բեմ կը շինէիք. կաթողիկոսական ասիոնները կը կործանէիք, Կիլիկիան ջլատելով և անդործութեան բռնադատելով. քարոզ խօսելով կոկորդնիդ կը պատռէիք. կիներու քարոզ խօսելու պատրուակով՝ կիլիկներու մօտենալու հաճոյքին նուիրուած ամբարիշտ ցնծութիւններ կը սարքէիք. շատ-շատ ձեռք կը պագցնէիք, հեշտազուարճ խորամանկութիւնով մը՝ յայտնապէս կակուղ մարմիններու և փափուկ շրթունքներու երկարելով ձեռքերնիդ. դպրոցե-դպրոց տղոց շաքար բաշխելու կ'ըլլէիք. «սպագոյ սերունդին միտքին մէջ շաքար բաշխող պատրիարքի մը յիշատակը ձգելու» անտի փառասիրութիւնով. մէկ օրուան մէջ «տասերեք» այցելութիւն կու տայիք Պէօյուք-Տէրէի ազգային ջոջերու ապարան քները, նախընտրելով միշտ այն տուները՝ ուր աղւորիկ տիկիներ իրենց ժպտուն ընդունելութիւնով այցելութեան հրապոյրը կ'աւելցնեն... Եւ դեռ ո՞ր մէկը, ո՞ր մէկը...

Կամահաճ գերի՛ Սուլթանին, ստրկացած մանկաւիկ յետադիմական, աւերատենչ, ապիկար, զեղծասէր ու խաւարամիտ կառավարութեան մը, որուն ուղած գործիքը կրցած էիք հանդիսանալ, կործանարար միզակցութեան իտէլիան միայն անձնատուր, Պատրիարքութիւնը դարձուցած էիք խայտառակ գործակալութիւն մը՝ բռնակալ ու

կեղեքիչ կառավարութեան մը վարնոց ու հայրենաւերնպատակներուն: Այդ պատրիարքութիւնը անուն մըն էր միայն, հիմնովին անզօր Ազգին դատերուն պաշտպանութեանը, և լոկ կոյր մեքենայ ձեր ու կառավարութեան երկրաիրծան շահատակութիւններուն:

Ամէն վտանգի դէմ զինուած լրտեսական և մասնաշարարական ամբակուռ պատնէշովը, Ազգին քիթին տակ կը խաղայիք հիանալի մնչկատակ մը, սպառնագին՝ տապալելու ամէն անոնք՝ որոնք զիւցազնութիւնը ուղէին ունենալ խանգարելու այդ ստորին դերակատարութիւնը: Ու այդ զրահներով, հիացուցիչ կերպով յաջողած էիք ըլլալ Ազգին գլխուն ամէն բան, եզական factotum մը. — Պատրիարք, Ազգ. ժողովներու կազմակերպիչ ու քանդիչ, առաջնորդական ընտրութիւններու հրամայող, վարժարաններու և ազգային բոլոր հաստատութիւններու անօրէն, — բռնակալ միապետ մը՝ որմէ՛ կը բղխէր ամէն հրաման և որուն պտտգամին համեմատ կը շարժէին Ազգութեան գործերը: Վայ անոր որ հակառակէր այդ միջնադարեան, անդրեւանական ու վանապալտի գիկտադորութեան:

Եւ, — նենգալի՛ դիմակաւօր, — ո՛չ թուրք եղաք երբեք, ո՛չ ալ Հայ:

Տասերկու տարուան մէջ Ազգը կործանեցի՛ք ասանկով, անօրէ՛ն մարդ:

Բայց, չարերը, ուչ կամ կանուխ, չե՛ն կրնար փախչիլ Խիզճի ու Դատաստանի ատեանին մէջ վառող կրակէն:

Այդ կրակը ձե՛ր ալ գլխուն տեղաց, երբ տարիներով՝ ոխը դապած վրէժխնդիր ամբօխը, Ազատութեան զրահներովը զինուած, սիրտը արիւնտ ու հոգին դաշուհահար, եկաւ օձիքնուդ քաշելով մեղսալից որջերնուդ դուրս հանել, միջազգային հասարակութեան մը առջեւ խայտառակ լիլու համար իր ոճրապարտ պատրիարքը, ա՛յնչափ նուաս-

տացուցիչ խախտութիւններու և մասխարկութիւններու
ենթարկելով զայն :

Ահ, մի՛տք բերէք, երբ վրիժառու կլափներով
սպառնազին ամբոխէ մը հալածուած, ստորնաքարչ խախ-
կութեան մը ամօթալի տագնապի մէջ սմբած, մահուան
և կեանքի վայրկեաններ անցընելով կը քլքչուէիք Պոլիսի
ամէնէն բաղձամբոխ փողոցներէն, խուժանին լուտանքին,
հայնուհներուն, թուքերուն առարկայ և ժողովուրդին չա-
րագուշակ «եռուհան»ներուն մէջ, ա՛լ վերջին անգամ մը
սիրտերնիդ չփլա՛ւ, չսարսուացի՛ք, չդողացի՛ք, չահարե-
կեցա՛ք և չխղձահարեցա՛ք այն ոճրային ու եղեռնական
անխղձութիւններուն համար՝ որոնցմով Ազգի՛ մը ճակա-
տաղիբին հե՛տ էիք խաղացած տարիներով, սպաննելով
զայն չարաչար :


Ու ականջնուդ հասա՛ն երբեք հրեայ լախոսներու և
դնչու ստահակներու այն ազաղակները՝ որոնք կը շոյ-
լուէին Օրմանեանի ծաղրանկարները ծախելու : Գլ՛թ ան-
գամ մը կարմրեցա՛ք, այլայլեցա՛ք, վրդովուեցա՛ք և
ականջնիդ վիրաւորուեցա՛ւ երբեք այն որակումներէն՝ որոնց-
մով բոլոր ազգերուն կը ներկայացնէին, ա՛հ, «Հայերու
պատրիարքը», և որոնցմով Հայ Ազգին պատի՛ւը կը
պղծուէր, ճակատը կ'աղարտուէր, անո՛ւնը կը մրտուէր,
փա՛ռքը կը խայտառակուէր : Կրկնե՛մ փողոցներուն մէջ
բարձրաձայն պօռացուած այդ պատուանունները, որպէս
զի քիչ մը դողաք. — «Օթուդ պին լիբայը միլլէթտէն չալըպ
տա պանգայա դաչան էրմէնի փաթրիք օուման այլսը Օր-
մանեանըն բէսիմի՛» . . . : Եւ դեռ ի՛նչ անխոստովանելիներ :

Հայ Ազգին անունը պղծեցիք և Հայ Պատրիարքու-
թեան պատմութեան թերթերը սեւ ու աղտոտ էջով մը
մրտուցիք, դաւաճա՛ն ու ազգաւեր պատրիարք :

Այդ Ազգին անունով՝ կ'ամբաստանե՛մ ձեզ : Դժոխքի
կրակներո՛ւն յանձնուի նենգաւոր ու պիղծ հոգիներ :

Եթէ Կրօնքի մէջ ալ չէք կեղծեր, խարդա՛խ կրօնա-
պետ, պէտք է հաւատաք Դժոխքին ու Արքայութեան :
Դուք ամէն բանի կատող էք. հոսկէ կաշառա՛ծ էք արդեօք
Արքայութեան բանալիները կրող Պետրոսը, հոն մտնելու
համար :

Եթէ ո՛չ տեղերնիդ որչուա՛ծ է. — չի՛տակ Դժոխքի
խարոյկներո՛ւն մէջ, վեղարաւո՛ր սատանայ :



ԳԻՆԸ Ի ՂՐՈՒՇ

« Ազգային գրադարան »

NL0173056

